

ծու կամ խառնակ կըլլայ . վասն զի սալորի հիւթը անոր հետ կըխառնեն , կեփեն , ու երբեմն անանկ կըշաղուեն որ շինծու ըլլալը ամենեին չիմացուիր :

Ասոր միջուկը բժշկութեան մէջ շատ կըքանի իրեւ զովացուցիչ դեղ . բայց թէ որ սովորական չափէն աւելի գործածուի՝ թուցընող կըլլայ : Եւ գիպտացիք ու Իարեյուսոյ գլխոյն բնակիչները կերակրեղէնի մէջ ալ կըգործածեն աս պտուղը համեմի տեղ . իսկ Աֆրիկէի ներսերը ճամբորդներուն մեծ պաշարն է ասիկայ . վասն զի քիչ մը ջրով կըհարեն ու կըխմեն , և ան տաք երկիրներուն մէջ խիստ աղէկ կըզովանան :

### Ա պ է :

Ա պ է իր հոտին և տեսքին ազնուութեանը համար՝ հին ատենէն ՚ի վեր ծաղկանց թագաւոր ըսուածէ , և թագաւորական անուանը հետ կարծես թէ պատիւն ալ առած է ամէն տեղ : Ամէնուն զուարծութեան պատճառ մը ըլլալուն համար , ամէն երկրի մէջ ալ վարդը կըբուսնի . բայց թէ որ մէկը ուզէ վարդին բուն հայրենիք մը տալ , պէտք է փնտուէ թէ ուր կըբուսնի անանկ վարդ մը որ կարենայ վարդերու վարդ ըսուիլ . դառնայ ուրեմն մեր ընթերցողը իր հայրենիքին վրայ նայի , լովկաս լեռներուն քով կըգտնէ ան վարդը որ հարիւր կտոր ծիրանիով պատած՝ հարիւրաթերթ կըսուի , և քան զամէն վարդ յարդի է : Հայաստանի ու պարսկաստանի սահմաններուն մէջ ծառի պէս կըբարձրանայ շատ աղուոր Ճերմակ վարդ՝ քիչ մը դեղնագոյն տերեններով . Ասորեստանի աւերակներուն մէջ Դամասկոսի գեղեցիկ վարդը կարծես թէ դեռ ան հինցած աշ-

խարհքին նորութիւն մը կուտայ իր դալարութքը : Փոքր Լ'սիայի մէջ կերենայ դեղնակարմիր վարդը . Հընդկաստան , Շափոն , Վոչինչին , Ոինու երկիրը , Խարոպա , Ռիվիկէ , Լ'մերիկա , մէկ խօսքով՝ աշխարհքիս ամէն կողմերը և ամէն կլիմաներուն մէջ աս աղնիւ ծաղիկը կայ զանազան յատկութիւններով , գոյներով ու հոտերով :

Ա պ է ին անթիւ տեսակները կարգի մը մոցընելու համար , բնախօսները իրեք մեծ ցեղ կըքամնեն . առաջին Պարզատերեւ ըսուած՝ դեղին վարդը . երկրորդ , Լութէա վարդը՝ որ կարմրէ ու դեղինէ խառնած թափշի՝ նման է , ու մէկ քանի տեսակ ունի . երրորդ , Օ անազանեալ վարդ , որուն տակը կերթան ամէն վարդեր 12 տեսակ բաժնուած , ամէն մէկ տեսակն ալ ուրիշ տեսակներ , անոնք ալ երրորդական տեսակներ , և այլն :

Ուկէտ և ամէն երկիր ալ վարդ կըգտնուի , բայց կակուղ ու մշակած գետինը աւելի առաջ կուգայ : Ա պ է շատցընել կըլլայ կամ հունտով , որ հասունցած ատենին ժողվելուց անելու է . կամ Ճիւղ բաժնելով , որ աշնան մէջ ընելու է . կամ տաշտաթաղ ընելով ու Ճիւղը կտրելով և զգուշութեամբ մեծցընելով :

( Ե ) աղկին հոտաւէտ թերթերը ամէն ալ մէկմէկու նման են , և հինկէն պակաս թերթ ունեցող վարդ չըլլար . հինգ թերթ ունեցող պարզ վարդ կըսուի , անկէ աւելին բարդ :

Ա պ է ին առողջարար ուժը հին ատենին ճանցուած է : Իր թերթերուն ջուրը շատ բաղադրութեանց մէջ կըմտնէ , ասանկ ալ իր պտուղը , անուշը , քացախը , և անուշահոտ եղը : Ա եղը հանելը ցքահան գործիքէն՝ զատ՝ դիւրին կերպով մըն ալ կըլլայ . այսինքն վերի դին լայն՝ վարի դին նեղ ու ապիկած՝ հողէ ամանի մը

1 Գորչիքէ :

2 Ետլնդար :

3 Գործիք :

4 Իմպէ :

5 Սըւլ :

բերանը երկու կտաւի մէջ դիր վարդին թերթերը, ու մետաղէ թիթեղով մը ծածկէ . աս թիթեղին վրայ մոխիր լեցուր և կրակ դիր . տաքութենէն վարդին ջուրը կըքամուի , ամանին տակը կիջնայ . բայց լմըննալուն պէս պէտք չէ բանալ , հապա կրակը մարել , ու թողուլ որ ինքնիրեն պաղի . միայն թէ աս կերպով ելած հիւթը՝ մէկալին պէս զուտ ըսլըար : Դանք վարդին վրայ եղած բանասիրական գիտելիքներուն :

Հին բանաստեղծները ամէն աղէկ բանի զարմանալի սկիզբ մը տալուզելով, վարդին համար ալ ըսին՝ թէ առաջ տժգոյն ծաղիկ մըն էր, վերջը չեմ գիտեր որ չաստուածին արիւնէն առեր է իր կարմրութիւնը: Իւելի ախորժելի կըլլար մեզի , թէ որ մէկը ըսէր՝ թէ արարջութեան չորրորդ օրը երբոր Իստուծոյ հրամանովը յանկարծ արեւը բուրնկեցաւ, արշալուսէն դուրս ցաթկած առջի կրակի գունով ճառագայթը զարկաւ Ինիւրակնեան լեռներուն նոր բացուած վարդերուն վրայ , ու մնաց : Ինուանը համար յայտնի է որ գրեթէ բոլոր եւրոպացիք մէկ անուն մը կուտան . Քոյնք բորձն կըսեն վարդին, լատինք բողա, ու ըիշներն ալ ասոնց նման . պարսիկները չէրտ ալ կըսեն , որ անտարակոյս մեր վարդ բառէն առնուած կերեւայ . ասոր մէկ պատճառն ալ աս կըսեպեմ որ մէկ հին ազգ մը չկայ որ մեր ազգին պէս վարդէն առած այնչափ յատուկ անուններ ունենայ մարդութիւնքիս Արդ, Արդգէս , Արդան , Արդուհի , Արդիկ , Արդուկ , Արդանոյշ , Արդենի կամ Արդենիկ , և այն . և տեղոյ անուններ, ինչպէս Արդգլուխ, Արդահեր աւան, և այլն: Իայց աս տեսակ բառերուն մէջ ամէնէն աւելի նշանաւոր է Արդավառ բառը ու անոր հանդէսը :

Իս վարդավառի հանդէսը մեր ազգին հետ մէկտեղ սկսած կըսեպուի . վասն զի շատ հաւանական է

որ Կոյի ջրհեղեղէն ազատելուն ու տապանէն ելլելուն յիշատակը պահէլու համար, մեր առջի նահապետները հանդէս մը հաստատած են տարուէ տարի նաւասարդ ամսոյն սկիզբը ընելու , որ Կոյայ տապանէն ելած ատենն էր . աս հանդէսը կընէին ջրի խաղերով, աղաւնիներ թուցընելով . ինչպէս ինչուան հիմա աս սովորութիւնը մնացած է ազգերնուս մէջ . ասոնց հետ մէկտեղ անշուշտ վարդնալ կըմտնէր ան հանդիսին մէջ : Պատմութենէն յայտնի է որ Արդգէս իշխանը, որ մեր Արուանդ թագաւորին քեռայրն էր, Արարատայ և Տարօն գաւառին սահմանները՝ Արտիմէդ ըսոււած քաղաքը նորէն շտկեց ու անունը Արդգէսի աւան դրաւ . անկէ 700 տարիի մը չափ ետև՝ ան տեղին մօտ շինուեցաւ Աշտիշատ քաղաքը և Իագուանը, ուր մեր ազգին մեծ կրատունը կար , և հոն կանգնած էր Ինահտայ ոսկիէ արձանը՝ որուն վարդ կընծայէին . ասկէ զատ քիչ մը վերջն ալ Արդարշ թագաւորնիս Արդգէսին՝ աւանը նոր քաղաք շինեց ու անունը Արդարշապատ դրաւ . և իր հօրեղբայրը Աման քրմապետ՝ հոն թաղուած ըլլալով, հրամայեց որ ամէն տարի նաւասարդի առջի օրը հոն կատարուի Ամանորաբեր տօնը , յունոր տարիի հանդէսը :

Ան սուլրբ Առաւաւորիչը կռատունները փլցընելու ատեն , ան հեթանոսական տօնին հանդէմնները փոխեց Քրիստոսի այլսկերպութեան տօնին , որ նաւասարդ ամսուն մէջ կիյնար ան ատենը . անոր համար ինչուան հիմա վարդավառ կըսուի աս տօնը : Իյնչափ մեծ տօն է վարդավառը ազգերնուս մէջ , որ իրեն համար մէկալ չորս գլխաւոր տօններն ալ Տաղաւար ըսուեցան . որովհետեւ վարդավառը տաղաւարաց տօն ալ կըսուեր : Խոկ ան սովորութիւնն որ Ամանայ գերեզմանին տեղը կըկատարէին սմանորաբեր հանդէսը ,

վարդավառի տօն փոխութելէն վերջն ալ հոն մնաց, և ինչուան ութերորդ դարուն մէջ կը իշուի որ ամէն քաղքը ներէ հայեր իրենց կաթողիկոսովը հոն կերթային այլակերպութեան տօնը տօնելու:

Ուրիշ արեւելցոց մէջ ալ ինչուան հիմա վարդը իր հին պատիւը պահած է, ինչպէս իրենց երգերէն ալ կիմացուի: Այս մտեանք ալ անոնցմէ վար չեն մնացեր. և որովհետեւ ամէն ազնիւ բան խորհրդաւոր ալ կը աւագուի, Հոյնք խորհրդոց չաստուածոյն նոււիրեր էին վարդը. ասանկ ալ ատենով հիւսիսային ազգաց մէջ սովորուի է եղեր որ մեծ հարկիքներու մէջ վարդ մը կը դնեն եղեր մէջտեղը, իմացընելու համար թէ հոս տեղի խօսակցութիւնները հոս պիտի մնան: Հին հոռմայեցիք՝ որ կայսերաց ատեն զեղնութիւնը արուեստ մը դարձուցեր էին՝ շատ հոգով կը դարմանէին վարդը, ու ատենէ դուրս ալ կը հացընէին որ ամէն տօնի ատեն վարդ գտնուի: Հոռմայ պապերն ալ մետասաներորդ դարէն՝ ի վեր սովորութիւն ըրեր են ոսկիէ վարդենի մը օրհնելու, ու մեծ մարդկանց ընծայ խաւրելու, որ շատ պատիւ է ընդունողին: Հիմակուան սրբազան պապը քանի մը տարի առաջ ասանկ վարդ մը խրկեց Ա Ենետիկ քաղքին ընծայ:

Ա Եծն կարուս ասկէ հազար տարի առաջ հրաման հաներ է վարդենիները մշակելու և լաւ հոգալու. անկէ շատ վերջն ալ սովորութիւն էր որ Գաղղիայի թագաւորազուները գարնան մէջ ատենականերուն վարդ կը նծայէին, ատեաններն ալ վարդով կը զարդարուէին:

Ա թիւ բանաստեղծներէ զատ՝ շատ բնախօսներ ալ մասնաւոր գրուածքներ թողուցեր են վարդի վրայ, որոնք յիշելը երկայն կը լլայ. աս բանաստեղծները և զուարձախօսները շատ նմանութիւներ կուտան վարդին և իր զանազան վիճակին, ինչպէս շնորհք,

լուութիւն, առաքինութիւն, կեանք, մանկութիւն, և այլն: Հոս յիշենք միայն ան գեղեցիկ տապանագիրը որ Ա ալէրապ բանաստեղծը տղու մը գերեզմանի վրայ գրեր է.

Ետես զարև աշխարհիս  
Որոյ բարեք ընդ հուա փոխին ՚ի չարիս.  
Վարդ էր, եհատ փոյթ ըզվարդին ասպարէս,  
Եւ զերիկուն իւր չետես:

Կ յ տապանագիրը նոր իմաստ մըն ալ կուտայ մեզի, թէ վարդը ամէն հանդէսի մէջ մտնելով, իր թերթերուն վրայ գրած՝ շնորհքի և ունայնութեան խրատներ տալէն վերջը, շատ հեղ գերեզմանի մը գլուխ տընկուած կը լլայ, ու կարթընցընէ մըտքերնուս մէջ մեռնողին կարծ կեանքը, տնկողին գութը, ու չանցնելու գարունի մը փափաքելի յիշատակը:

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

### ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

( Դուստր ամսուն մէջ երկրագործին ու պարտէղանին ընելիւը:

Լ ՄԱՐՈՒՏԱՆ Երկրորդ ամիսն է օգոստոսը. և թէպէտ հիմա արեւը վարիջած կը լլայ, բայց շատ անգամ սաստիկ տաք կընէ աս ամսուս մէջ, մանաւանդ երբոր երկինքը պարզ ըլլայ ու անձրե. ալ չգայ: Ա յմտիքները հընձելէն ետքը պէտք է ան արտերուն մէջ աղք, կիր, մոխիր ու կաւիճ խառնել. վերջապէս անանկ պատրաստել արտերը որ մէջը կարենայ ցանուիլ այլեւայլ ընդեղէններ: Լ տաւին հունտը թէ որ առնել կուզես՝ պէտք է թողուս որ աղէկ մը հասունայ ու չորնայ. իսկ եթէ թելերը կուզես առնել կտաւի համար, ան ատեն պէտք է տերեները գեղնիլ սկսելուն պէս հնձես. թէ որ կուզես որ թելերը շատ բարակ ըլլան, պէտք է ծա